

ԵՂԻԱ ՏԷՄԻՐՃԻՊԱՇԵԱՆՀՆ

ԱՆՏԻՊ ՔԵՐԹՈՒԱԾ ՄԸ

Հետեւեալ քերթուածը, որ մեծանուն գրագէտին ամենմէն ինքնատիպ էցերէն մին է, 1895ին հեղինակին կողմէ զրկուած էր Պոլսոյ ժաղիկ երկշարաթաթերթի անօրէնին, նաև կով մը ուր կ'ըսէր, նարեկացւոց նուիրուած յօդուածին մէջ իր անունը նայ մեծ միստիքականին ու Վերէնի անուններուն նևս յիշուած ըլլալուն առթիւ, թէ ինըն ալ իր *Sagesseր* գրելու զրայ էր. Արդարեւ եղիա, որ երկար



Ա. ՏԵՐ-ՊԵՏՐՈՎԱՆԵԱՆ

առեն նիւթապաշտ իմաստափրութեան հետեւող մը եղած էր, իր կեանքի վերջին շրջանին՝ հաւատացեալ մը, նոյն իսկ միստիքական մը դարձած էր եւ այդ ոգուով արտադրած է բազմաթիւ արձակ ու ուսանուոր էցեր որոնց շատ քիչերը հրատարակուած են. Ուր մնացած են արդիօք այդ թանկազին. ծեռագիր ները:

Ծ. Խ.

* * *

ՀՐԱՅՐՔ ՄՈՒԹԻՆ

Ա.

Մածկուերու տեսչ մախտազին
Զիս ատեցող բռաւ արփույն.
Բոնսուոր պէտք, ուր կարողին
Կը զգայ սիրսն իմ սու մուր, լուր բոյն:

Արգանդին մէջ մղձկեալ սրլան,
Մարդի որ ի խոր իշաւ վիրապ,
Մանաւանդ ա'յն՝ որ գերեզման,
Կը նախանձիմ անոնց, Վ. Յան/սպ:

Չը ծրիած' մօրս բիր. «Միւս նո՞ւ»,
Եւ առ Աստուած յանախ. «Ա'լ նո՞ն».
Արգանդի, առա'դ, բացուեցաւ, փո'ս,
Գերեզմանին չը՝ բացուիր փոսի...:

Արփույն կոնակը երբ դարձուցի,
Արփիառող դէմք մը տեսայ.
Ա'ն, չեմ ուզեր ինձ դրացի.
Բայց քէ սե՛ւ խաչդ, երկնից փեսա՛յ:

Լուսի զիւեր ամեն անզամ
Տսփակ զրտայ չինող Առան.
Վասենացաւ այն զամ բզբամ,
Ազուա՛յ ծովափն երբոր եկան:

Բ.

Անձու մըրլար բբնակարան,
Ինձ բնամին' ցաւո՛ս շրջկունի,
Ցաղը բոյն մանկեղց' առաջի դրան,
Միւս սե՛ւ հողին մած' իմ ծրիզունի:

Մովեզերիցին' գերեզմանին
Մէջսել անձաւ մը խո՛ր ու մուր.
Ու սցուորիւն ուռուեին
Աղեկիզին զելօնի անզուր: